



**ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ԱԼՊՈՄ-ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆԻ
ՄԸ ԶԻՐԱԿԱՆԱՑԱԾ
ԾՐԱԳԻՐՆ ՈՒ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
ՎԱԻԵՐԱԳՐԱԿԱՆ
ՖԻԼՄԵՐՈՒ ԵՒ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒ
ՊԱՐԱԳԱՆ
Զաւէն Մսըրլեան**

Գաղտնիք մը չեմ բացայատած ըլլար, երբ յայտնեմ թէ 1969ին Գերսամ Ահարոնեանին¹ հետ ծրագրած էինք Հայոց Ցեղասպանութեան ալպոմ յուշամատեան մը հրատարակել: Հոս պիտի մանրամասնեմ²:

¹ Գերսամ Ահարոնեան (1916-91).- ՌԱԿԻ ղեկավարներէն, Զարթօնքի խմբագրապես (1948-81), հեղինակ՝ Մեծ Երազի ճամրուն վրայ, Խոհեր յիննամեակի աւարդին եւ այլ գիրքերու, խմբագիր Ցուշամալրեան Մեծ Եղեռնի 1915-1965 գիրքին:

² Զարթօնքի 20 Յունուար 1991ի թիվն մէջ «Վերյիշումներ. Գերսամ Ահարոնեան (1916-1981)» գրութեանն մէջ, առաջին յստակ բացայատումը ըրի՝ «1967ին, օր մը զիս քովը կանչելով ըսաւ, “զբաղամներուդ պարճառաւ Ցուշամալրեան Մեծ Եղեռնի” գործին թեզի վարահելիք պատասխանակուութեան բաժինը չընդունեցիր վերցնել, սակայն վստահ եմ սրբիդ պիտի խօսի առաջարկելիք»: Առաջարկեց որ միատեղ, նկարազարդ ալպոմ-յուշամատեան մը հրապարակենք, նուիրուած հայոց վրայ գործադրուած ցեղասպանութեամբ ընդունեցի: Ապրիլ 24ի առիթով մը, Զարթօնքին մէջ գրեցի «Ճափոնցի ձկնորսը, Հայկական Դատը եւ հայ կրեսուները...» խորագիրով յօդուած մը, որուն մէջ նշեցի այս ծրագիրը: Գտնուեցաւ ազնիւ բարերարը: Լծուցանք աշխատանքի: Իր պատկերացումով՝ գործը նկարազարդ ալպոմ մը պիտի ըլլար եւ Եղեռնի պատմութիւնն ալ պիտի գրուէր, նաև՝ մեր ակնկալաւրինը մարդկութենէն: Հաւաքեցինք մօտ 300 տարրեր եւ անտիպ կամ թիս տարածում ունեցած նկարներ: Նկարներէն ոմանք արդինք էին Զարթօնքի մէջ իր տուած «Կարեւոր խնդրանք»ին: Սակայն գործը չիրականացաւ, արդինք՝ իր գերզբաղութեան, անհանգստութեան եւ Լիբանանի անկայուն վիճակին ու պատերազմին:

Երկրորդ անգամ հրապարակային կերպով արտայատում կատարեցի Գերսամ Ահարոնեանի նուիրուած յուշահանդէսի մը, որուն խօսողներէն մէկն էի: 2017ի Զարթօնքի ամանորի բացահիկին մէջ տպուեցաւ խօսքս: Անկէ կը մէջբերեմ առնչուած հատուածը. «1969ի Մելպոնեի Զարթօնքի մէջ [Գերսամ Ահարոնեան]

23 Ապրիլ 1967ին «Ապրիլ 24ի առթի՛ Հայկական Դատը, Ճափոնցի Ձկնորսը եւ Հայ Կրեսոսները»³ յօդուածիս վերջաւորութեան նշած էի. «անհրաժեշտ է օր առաջ առաջին իսկ հերթին լոյս ընծայել պարկերազարդ ալպոմ մը՝ նույրուած մեր Մեծ Եղեռնին եւ Դադին, որ ըլլայ բազմավեզու եւ պառի մաքուր, լատրակ թուղթի վրայ բազմահազար օրինակներով եւ ծրիօրէն դրուի միջազգային հանրային կարծիք պատրաստող անհավներու ըլլան անոնք պերական մարդիկ, լրագրողներ թէ մրգաւորականներ: Հայկական Դադի Եւրապնդման Առժամեայ Կեդրոնական Մարմինը ունի նման ծրագիր, սակայն կը պակսին հայ "ճափոնցի ձկնորսներ"»⁴:

1969ի Օգոստոսին, Ահարոնեան ինձի յայտնեց որ ալպոմ- յուշամատեանին բարերարը գտնուած է յանձին Մարտիրոս Տարածնեանի (Եթովպահանի բնակող գործարար) եւ պէտք է լծուէինք աշխատանքի: Համահեղինակներ պիտի ըլլայինք, տողերս գրողը պէտք էր անհրաժեշտ թղթակցութիններ ու պրատումներ կատարէի լուսանկարներ եւ վաւերաթուղթեր գտնելու, դիմելու առ որ անկ է: Ինք պիտի գրէր վերջաբանը («Մեր պահանջները»), իսկ ես՝ նախարանը («Հայոց եւ Հայոց Ցեղասպանութեան մասին»): Նիւթական յատկացումները պիտի տրամադրուէին իր կողմէ:

Առաջին առիթով հետեւեալ ծանուցումը դրուեցաւ իր անունով, իր խմբագրած Զարթօնք օրաթերթի մէջ, Սեպտեմբեր 1969ին⁵:

Կարեւոր խնդրանք

Հայ ժողովուրդին վրայ գործադրուած Ցեղասպանութեան մասին կարեւոր հրաժարակութեան համար պէտք կայ մեծ թիւով վաւերական լուսանկարներու:

Կը խնդրուի մեր հայրենակիցներէն, ի սիհուս աշխարհի, սպորեւ դրուած հասցէին փութացնել լուսանկարներ Մեծ Եղեռնէն (ներառեալ թեմալական ջարդերը մինչև 1921)՝ բռնագաղթի, կեդրոնացման կայաններու, ջարդերու, սովահարներու եւն.:

Լուսանկարները կրնան առնովի ընդունելան ալպոմներէ, կրնան ըլլալ վերարդադրութիւններ զանազան հավորներէ կամ թերթերէ: Որքան կա-

լոյս ընծայեց «Կարեւոր խնդրանք» կոչը, խնդրելով Ցեղասպանութեան շրջանին վերաբերեալ լուսանկարներ: Կը ծրագրէր իինգ լեզուով Յուշամարեան Ալպոմ մը հրաժարակել: Այլազան պարճառներով, յավրկապէս՝ Լիքանանի պատերազմին հեղուանքով, ծրագիրը չամրողացաւ եւ նկարներու ալպոմը չիրադարակուցաւ:

³ Յօդուածն լոյս տեսաւ Զարթօնքի 23 Ապրիլ 1967ի թիւին 2րդ էջին վրայ:

⁴ Գրութեանս խորագիրն մէջ նշուած ճափոնցի ձկնորսը Մորիհիրո Մացուտոն էր, որ 11184 տոլար վճարած էր Նիւ Եորդ թայմզին մէջ լրիւ էջի մը վրայ ներկայացնելու Վիեթնամի պատերազմին վերջ տալու խաղաղութեան իր ծրագիրը:

⁵ Զարթօնք, Սեպտեմբեր 1969ի թիւեր:

րելի է՝ լուսանկարներուն պէտք է ընկերացնել ճշգրիտ եւ շատ ամփոփ ծանօթագրութիւններ կամ բացապրութիւններ:

Կը խնդրուի լուսանկարները հասցնել մինչեւ 1969 Դեկտեմբեր 31:

Կանխայաց շնորհակալութիւններ՝ բոլոր մասնակցութիւն բերող հայրենակիցներուն:

Գերսամ Ահարոնեան

Փոստարկ 617

Պէյրութ, Լիբանան

Յ. Գ. Հայ մամուլէն կը խնդրուի արդարապել:

1 Սեպտեմբեր 1969ին 30 Յունուար 1971 60 նամակներ գրեցի: Առաջին նամակը հայո Գրիգոր Կէրկէրեանին⁶ (ԱՄՆ) ուղղեցի եւ վերջինը՝ հայո Ռաֆայէլ Քօսեանին (Վիեննա): Դիմեցի Library of Congressի հայկական բաժանմունքի պատասխանատու եղած Ա. Օ. Սարգիսեանին, Վենետիկի եւ Վիեննայի Միսիարեան ու ՀԲԸՄի Փարիզի Նուարեան մատենադարաններուն, հոգեւորականներու, միութիւններու եւ ազգային հասարակական գործիչներու, անհատներու՝ իր եւ իմ անունով: 40 նամակներ ստացանք, ի պատասխան նամակներուս եւ կամ՝ «Կարեւոր խնդրանք»ին:

Լիբանանի մէջ օգտուեցայ Հայկազեան Գոլէճի (այժմ Համալսարան), Պէյրութի Ամերիկեան Համալսարանի (ՊԱՀ) եւ Վահէ Սեթեանի գրադարաններէն: Զմմառի վանքին մատենադարանին ալ դիմեցի: Պատասխանեցին թէ իրենց ունեցած արխիային նիւթերը՝ գիրք, լուսանկար եւն. հայո Գրիգոր Կէրկէրեանը կ'օգտագործէ, աւելցնելով՝ «կը հասկնաք թէ կարելի չէ զանոնք ծեր պրամադրութեան տակ դնել»: Տիկ. Չեսիիւ Շանթին այցելելով, խնդրեցի որ իր հօր՝ արուեստագէտ լուսանկարիչ Միհրան Տատիքողեանի (Ֆորթ Ապէլ)⁷ Մեծ Եղեռնի շրջանին նկարածնկարներէն ինչ որ տրամադրելի ունի, մեզի հայթայթ: Ազնուօրէն ընդառաջեց, ըսկով որ այդ՝ ի

⁶ Հայր Գրիգոր վրդ. Կէրկէրեան, Գրիկէր գրչանունով, Զմմառի Արծիւեան միաբանութեան անդամ, հեղինակ՝ Եղղաթի հայասպանութեան վաւերագրական պարմութիւնը (Նիւ Եղրք, 1980) արժեքաւոր գիրքին:

⁷ Միհրան Տատիքողեան (Ֆորթ Ապէլ). - Ծնած է Ռոտոսթ, ուրկէ տեղահանուած էր ընտանեօք եւ Տէր Զօր դրկուած: Արուեստագէտ լուսանկարիչ էր: Մեծ Եղեռնէն կ'ազատի Ճնմալ փաշայի լուսանկարիչը ըլլալուն: Մեծ Եղեռնի շրջանին կ'ապրի Դամասկոս: Զինադադարէն ետք կը վերադառնայ ծննդավայրը, ապա թեմալական շարժումին իտես, կ'ապատանի Յունաստան եւ 1922ի վերջերուն՝ Պէյրութ, ուր կ'ունենայ իր սեփական սթիտիոն: Կը մեկնի Փարիզ եւ իր արուեստը կը զարգացնէ Ֆորթ Ապէլի մօս: Վերադարձին, իր սթիտիոն կը կոչէ Ֆորթ Ապէլ, որ կը նոյնանայ իր անունին հետ, այն աստիճան որ իր կենսագիրը զինք կոչած է Միհրան Ապէլ Տատիքողեան (Սիսակ Վարժապետեան, Հայերը Լիբանանի մէջ, հկր. Գ., Սեւան իրատ., Պէյրութ, 1981, էջ 367-68):

յարգանս հօրս՝ Մկրտիչ Մսըրլեանի⁸ է: Մեր ծրագրած ալպոմին մէջ մեզի թելաղբութեցաւ այդ լուսանկարներուն տակ որպէս պատկերահանող նշել Միհրան Տատիքողեան: Ըստ ունեցած ցանկիս, իրմէ 10 լուսանկարներ պիտի տպուէին գիրքին մէջ: Կրտսեր Եղբայրս՝ Հայկը, որ Լոնտոն կ'աշխատէր այդ ժամանակ, օգնեց 1915էն 1918ի շշանի անգիական թերթերէն, յատկապէս *Illustrated London News*ն պատկերներու յստակ լուսապատճէններ ողկելով:

«Կարեւոր խնդրանք»ին ընդառաջելով քանի մը նկար մամլոյ կտրօներ եւ գրութիւններ ստացանք⁹:

ՊԱՀի հին ամսագրերու հաւաքածոներէն քանի մը լուսանկար գտայ: Անսնցմէ յշշատակելի է *Illustration* ամսագրին մէջ տպուած Տրավիզոնի հայերու տեղահանման նկարը: Այս նկարը գտած էի 1965ին եւ լոյս տեսած էր Յուշամակեան Մեծ Եղեռնի երկին մէջ¹⁰:

Մեզի շատ օգտակար եղան Նուապարեան եւ Վիեննայի Միհրարեան մատենադարանները: Բազմաթիւ գիրքեր թղթատեցի, Վահէ Սէթեանի գրադարանին մէջ դանիական գիրքէ մը՝ *Armenien* (հենդիսակ՝ Age Meyer Benedictsen, Քոփենհակըն, 1925) նախապէս չտեսնուած նկարներ յայտնաբերեցի: Վեր. Վարդան Յարութիւնեանի Neither to Laugh Nor to Weep գիրքին մէջ յատկանշական, քիչ տեսնուած շատ յստակ, մաքուր տպագրութեամբ, աղբիւնները նշուած լուսանկարներ կային: Օսմանեան կայսրութեան մօտ 1913էն 1916 ԱՍԴի դեսպան Հենրի Մորկընթառի յուշագիրքին մէջ ալ կային ծանօթ նկարներու մաքուր, յստակ տպագրութիւններ: Հայոց Ցեղասպանութեան ականատես գերման կարմիր խաչի աշխատակից Արմին Վեկնէրի¹¹ լուսանկարներէն (որոնք 1970ականներուն դեռ տարածում չէին գտած) օգտութեցանք: Վերարտադրեցինք նաեւ Օսմանեան բանակի

⁸ Մկրտիչ Մսըրլեան (1899-1979).- Հանրածանօթ էր իբրեւ ՌԱԿԻ ղեկավարներէն, Զարթօնք օրաթերթի հիմնադիրներէն, Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային կեդրոնական վարչութեան անդամ (1941-44) եւ բարերար: Տիկ. Զեփիւր Շանթ շեշտեց Մ. Մսըրլեանի՝ Բարսեղ Կանաչեանին նուիրած դաշնամուրը (աւելի մանրամասն տե՛ս՝ Զ. Մսըրլեան, Մկրտիչ Մսըրլեանի ազգ.-քաղաքական գործունեութիւնը, Պէյրութ, 1981 եւ բարեփիփսեալ Բ. Իրատ. 2016):

⁹ Այս գրութիւններուն հիմնականը եւ կարեւոր նկատածներս Զարթօնքի 24 Ապրիլ 2006ի բացառիկին մէջ լոյս ընծայեցի «Հայոց Ցեղասպանութեան անտիպ վկայութիւններ» խորագրին տակ: Նոյնը կարելի է տեսնել Մամուլէն փրցուած էջեր (2013) գիրքին մէջ, էջ 87-96:

¹⁰ Գերսամ Ահարոնեան խմբ., 1915-1965 Յուշամակեան Մեծ Եղեռնի, տպ. Ասլաս, Պէյրութ, 1965, էջ 407:

¹¹ Արմին Վեկնէր (1886-1978).- Գերմանացի գրող եւ բանաստեղծ, 1915-16ին գերման առողջապահական սպասարկութեան սպայ Եղած է Միջագետքի մէջ եւ բազմաթիւ լուսանկարներ առած հոն Մեծ Եղեռնի ընթացքին: Յայտնի է իր «Բաց նամակ ԱՄՆի նախագահ Ուլիսընին»ը:

մէջ ծառայած վենեգուելացի Ռաֆայէլ Տը Նոկալէսի¹², Մարիա Եաքոպսոնի¹³, Ֆրիտիփ Նանսէնի¹⁴ եւ Եաքոպ Քիւնցիէնի¹⁵ դրւատր հոտա Ակամէտսինի հրատարակած *Papa Kuenzler and the Armenians* գիրքէն, ֆրանսացի սպայ Փոլ Տը Վէույի *Passion de Cilicie* գիրքէն լուսանկարներ, ինչպէս նաև Near East Relief ընդհանրապէս ծանօթ նկարներէն, Armenian Historical Research Associationէն ու այլ աղբիւրներէ որոնց թումը երկար պիտի ըլլայ:

Ահարոնեան Խ. Հայաստանէն, փրոփ. Մօրուս Հասրաթեանի միջոցով զաղտնաբար ձեռք բերաւ մինչ այդ բնաւ չտեսնուած ու չհրատարակուած լուսանկարներ՝ թուրքերու Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնումին շրջանին եւ 1920ին Արեւելեան Հայաստանի մէջ կատարած ջարդերէն ահաւոր լուսանկարներ: Բնականաբար, նկատի առած խորհրդային իշխանութեան պարագան, զաղտնի պահուեցաւ այս իրողութիւնը եւ աղբիւր պիտի չնշուէր՝ եթէ ալպոմ-յուշամատեանը հրատարակուէր այս լուսանկարներն ալ օգտագործելով:

19 Սեպտեմբեր 1969 թուակիր մակագրութեամբ, Ահարոնեան James Nazerէն ստացաւ մաքուր քուչ թույթի վրայ տպուած 160 A-4 չափի էջերով 1968ին ԱՄՆի մէջ նոյն անձին կողմէ պատրաստուած *The First Genocide of the 20th Century. The Story of the Armenian Massacres in Text and Pictures* գիրքը: Գիրքը որ պատկերազարդ էր, կը պարունակէր Հայոց Ցեղասպանութեան 18 ընդհանրապէս ծանօթ լուսանկարներ բացի երկուքն, որոնք քիչ տեսնուած, կամ նորութիւն էին: Գիրքը որոշ նմանութիւններ ունէր մեր մտքին մէջ ունեցած ծրագրին, սակայն շատ տեղ տուած էր գրութիւններու: Մերը աւելի ալպոմ-յուշամատեան մը պիտի ըլլար:

¹² Ռաֆայէլ Նոկալէս (1879-“).- Վենեգուելացի ռազմական գործիչ, ճանապարհորդական գրող, ծառայած է գերման բանակին եւ Թուրքիա դրկուած է թուրք բանակին կից գերման շտապին մէջ 1915ին: 1924ին գրած է «Զորս տարի կիսապունի ներքե» գիրքը, գերմաներէն, որ յաջորդ տարին անգելերէն ալ հրատարակուած է:

¹³ Մարիա Եաքոպսոն (1882-1960).- Դանիացի միսիոնարուիի, Մեծ Եղեռնի շրջանին Խարբերդի մէջ եղած է, եւ որբախնամ աշխատանք կատարած է: 1919ին Վերադարձած է Դանիա, ապա 1922ին հիմնած է Թունց Բոյնը Լիբանանի մէջ: 1970ին հրատարակուած է իր *Orientalistische յուշագրութիւնը՝ 1907 Սեպտեմբեր 7էն 1919 Օգոստոս 6:* Իր արիստին 80 լուսանկար տպուած է այս ծաւալոն գիրքին մէջ:

¹⁴ Ֆրիտիփ Նանսէն (1861-1930).- Նորուելիացի գիտնական, բենուախոյզ, մարդասիրական եւ հասարակական գործիչ: Համաշխարհային Ա. պատերազմէն եւոք Ազգերու Լիկայի գերազոյն կոմիսար, զբաղած է հայ գաղթականներու հարցով, անոնց տուած «Նանսէնեան անձնագիր», այցելած է Խորհրդային Հայաստան 1925ին: Գրած է *Betrogenes Volk* (Լայփշիկ, 1928) եւ *Armenia and the Near East* գիրքերը, որոնք լուսանկարներ ալ կը պարունակեն:

¹⁵ Եագուաք Քիւնցլիք (1871-1949).- Զուիցաւերիացի բժիշկ, 1895-1922՝ ընդմիջումներով Ուրֆայի մէջ աշխատած է Լեփիսիուսի հիմնած «Արեւելեան առաքելութեան» մէջ: Մեծ Եղեռնին օգնած է հայ փախստականներու: Նկարած է լուսանկարներ:

Ահարոնեան ինծի յանձնեց նաեւ 1959ին Վարչակա տպուած զուտ պատկերազարդ գիրը մը՝ *We Have Not Forgotten 1939-1945*, անգլերէն-ռուսերէն-ֆրանսերէն մեծածաւալ յուշամատեան-ալպոմը՝ լեի Եւ լեի-հրեայ ողջակիզումին մասին: Ալպոմը հրապարակուած էր League of Fighters for Freedom and Democracy կազմակերպութեան կողմէ: Ալպոմը պատրաստուած էր Stanislaw Wrzas-Glinkajի, Tadeusz Mazarի եւ Jerzy Tmoaszewskiի եւ լոյս ընծայուած Փալոնիա հրատարակչատան կողմէ: Այս գիրքը մեզի իբրեւ հիմնական օրինակ պիտի ծառայէր:

Պատրաստեցի ալպոմ-յուշամատեանին ծրագիրը, որուն իր հաւանութիւնը տուաւ Ահարոնեան: Ճարտարապետ Նորայր Խորլոբեան ստանձնեց նկարներուն էջադրումը: Այդ կը կատարուէր մեր բնակարանին մէջ իմ ներկայութեամբս, եւ նկատի առած թելադրանքներս: Ալպոմ-յուշամատեանը մեծադիր պիտի ըլլար, նկատի առնուած էր 31x21.5 սմ. չափը: Էջադրումը 224 մեծադիր էջեր գրաւեց, նախաբանէն եւ վերջաբանէն զատ, միայն լուսանկարները:

Ստորեւ՝ բովանդակութիւնը.-

Ա.- Նախաբան՝ հայոց Եւ Հայոց Յեղասպանութեան մասին.

Բ.- 1894-96ի ջարդերը (լուսանկարներ եւ վիճակագրական տուեալներ).

Գ.- 1909ի Ատանայի եւ շրջակայքի Եղեռնը (լուսանկարներ եւ ամփոփ տեղեկագրութիւն).

Դ.- 1915-18 Հայոց Յեղասպանութիւնը՝

- 1) Վաւերաթուղթերու նկարներ.
 - 2) Զոհուած մտաւորականներու, հոգեւորականներու, կրթական մշակներու նկարներ.
 - 3) Օսմանեան բանակի հայ զինուորներու սպանդը եւ Ամալէ թարուպուրին (աշխատանքայն ջոկատ).
 - 4) Քարտէս ջարդերու եւ տարագրութեան ընթացքի.
 - 5) Տարագրութեան, ջարդի, գաղթականներու նկարներ.
 - 6) Որբերու նկարներ.
 - 7) Հայկական գիտերու, հայաբնակ քաղաքներու Եկեղեցիներու նկարներ, Յեղասպանութենէն առաջ եւ քանդում-հրկիզումներէ Ետք բաղդատականներով տրուած.
 - 8) Միջազգային մամուլի արձագանգը, մամուլի կտրօններով.
 - 9) Եղեռնագործ-ոճրագորները լուսանկարներով եւ անհրաժեշտ նշումներ (յատկապէս մահապատիժի իբր դատական վճիռ եւ ահաբեկում).
- Ե.- Հայոց Յեղասպանութեան ականատեսներու կամ մեծ անձնաւորութեանց հակիրճ վկայութիւններ, իրենց լուսանկարներով.
- Զ.- Քեմալական ջարդերը (Հայոց Յեղասպանութեան 1919-23 հատուածը) եւ քեմալականներու հասցուցած քանդումներու լուսանկարները.

Է.- Քարտէսներ - Օսմանեան կայսրութեան մէջ հայ բնակչութեան Ցեղասպանութենէն առաջ եւ ետք (Հայկական ՍՍՌ-1961 քարտէսներու գիրը էն առնելով): Նաեւ՝ Ցեղասպանութեան եւ տեղահանութեան քարտէսը.

Ը.- Հայոց մարդկային եւ նիթական կորուստը վիճակագրական աղիւսակներով:

Թ.- Հայկական Հարցը բացատրող քարտէսներ, օսմանեան քարտէս Հայաստանի (Էրմէնիստան) նշումով, նախքան 1878ը.

Սան Մթեֆանոյի եւ Պերլինի դաշնագրեր.

Սելիհ դաշնագրի եւ ԱՄՍի նախագահ Ուստի Ուլիսընի սահմանագծումի քարտէս.

Ժ.- Արդի Հայաստան եւ հայ սփիտը, յատկանշական նկարներով եւ նշանաւոր համաշխարհային ճանաչում ունեցող 20րդ դարու հայերու լուսանկարներ շատ հակիրճ ծանօթագրութեամբ.

ԺԱ.- Հայոց պահանջը (գրութիւն եւ քարտէս):

Ալպոն-յուշամատեանը պիտի ըլլար հինգ լեզուներով՝ հայերէն, ֆրանսերէն, անգլերէն, ռուսերէն եւ արաբերէն: Հիմնականին մէջ նկարազարդ հրատարակութիւն մը պիտի ըլլար, կարելի եղածին չափ քիչ գրութեամբ:

Տարր:		1915-18
1.	Sodiers prior to Burning.	Neither to be kept nor to wear bet. 42-43
2.	Sabot - Armenians.	bet. 106 - 107
3.	Corsair (1916)	" "
4.	resto of a caravan	Station - Illustrate
5.	bones at Dazra	Մասեր և բայու զարդ կամաց
6.	Funer Տաշուման	Ա. Արքա
7.	Կողման պատրիարք և ուժութեան դրույք	Տ. 44
8.	Կողման պատրիարք և ուժութեան դրույք	Տ. 45
9.	Տարրէնիքութեան համար կամաց կամաց	Տ. 22
10.	Պատրիարքական դրույք և սպասութեան	Առաջական կամաց կամաց Տ. 213.
11.	Բարդութիւն 1915/1/28	Տարրէնիքութեան Տ. 105
12.	Ապահոված աշխատակիցներ	Համար Համար Տ. 165 և ամենը
13.	Խորպական (պայուղական) կամաց	Առաջական Տ. 471 և ամենը
14.	Եղանակ կերպ զարդ առաջական	Տարրէնիքութեան Տ. 680 Առաջական Տարրէնիքութեան Տ. 681
15.	1915 մարտ է Եղանակ	Տ. 483 և ամենը Տ. 35
16.	Տ. Տարրէնիքութեան պատրիարք և ուժութեան դրույք	Տ. 1085 և ամենը
17.	Ականա պատրիարք և սպասութեան	Տարրէնիքութեան Տ. 213
18.	Եղանակ զարդ - Գ. Ականա Տ. 655	Տ. 655
19.	Ապահոված աշխատակիցներ զարդ, միար	Տարրէնիքութեան Տ. 655

20.- Gonidae		
ա)	Խելագործութեան	Տ. 10
բ)	Եղանակութեան	Տ. 36
21.	Տերթի Բանակներին համար - Առաքակ: Խորհ. - պար.	
22.	Տարրէնիքութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 48
23.	Տարրէնիքութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 48
24.	Տարրէնիքութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 618
25.	Ա. Տառակ և առա սան ունի 2 ձևելուս - պար	
	Կայուցութեան Տ. 413	
26.	Բարսութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 82
27.	Բարսութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 82
28.	Տեղ Հայութիւն Խաչական - բարութեան Առաջ. Տ. 355 Տ. 7	
29.	Գոտ զարդ աշխատակիցներ	Տարրէնիքութեան Տ. 78
30.	զարդ զարդ	Տարրէնիքութեան Տ. 78
31.	զարդ և Տարրէնիքութեան	
32.	Բարսութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 78
33.	Տարրէնիքութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 78
34.	Տարրէնիքութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 78
35.	Տարրէնիքութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 78
36.	Տարրէնիքութեան պատրիարք	Տարրէնիքութեան Տ. 78

Երկու նմուշ՝ աղբիւներուն նշման սեւագիրէն

Յստակ ջանք թափած էի, որ իւրաքանչիւր լուսանկարի տակ, յատկապէս ցեղասպանութիւն պատկերող լուսանկարներուն տակ նշուի նկարողին կամ լուսանկարին աղբիւր՝ ինչպէս գտած էինք գիրքերու մէջ: Անշուշտ յետոյ հինգ լեզուով պիտի տրուէր այդ բոլորը: Այդ գրաւած էր ձեռագիր 39 էշ:

Խ. Հայաստանէն Եկած երկու տասնեակ նկարներով 297 լուսանկար հաւաքած էինք, որոնցմէ 228ին աղբիւրները կամ նկարողը նշուած էր, իսկ 69ին աղբիւրները անյայտ էին: Աղբիւրներուն նշումը կատարած էի 9 մեծադիր էջերու վրայ (տեսնել՝ տրուած երկու նմուշները):

Մանրամասնեմ. ընդգրկուած էր.-

25 լուսանկար՝ 1894-96ի ջարդերէն, 11 լուսանկար 1894-96ի որբերու եւ գաղթականներու,

30 լուսանկարներ Ատանայի եւ շրջակայքի 1909ի ջարդերէն, հրկիզուած շէնքերէն են.,

8 լուսանկար՝ միջազգային մամուլէն (1915-18), 4 լուսանկար Մեծ Եղեռնի հայ զինուորներու սպանդի եւ Ամալէ թափուրի,

25 լուսանկար տարագրութեան եւ տեղահանութեան,

21 վաւերաթուղթ Հայոց Յեղասպանութիւնը ապացուցող,


41 լուսանկար 1915-18 տեղահանուածներու, 59 լուսանկար սպանդի ջարդի, 36 լուսանկար որբերու խումբներու, 15 լուսանկար քանդուած դպրոցներու, Եկեղեցիներու եւ վանքերու,

25 լուսանկար քեմալական ջարդերու՝ 1919-22, 6 լուսանկար գաղթականութեան հետեւանքները պարզող,

7 քարտէներ, նոյնիսկ 1923-69 ժամանակաշրջանի 7 լուսանկար կամ վաւերաթուղթ:

24 լուսանկարներ անհատական կամ խմբային եղեռնագործներու, 3 յատկանշական զծանկար, 3 վիճակագրական ցանկեր են.: Այս ամէնը յստակօրէն գրուած եւ պահպանուած են:

Բազմաթեզու աշխատանքի չձեռնարկուեցա:



Ահարոնեան եգիպտահայ արուեստագէտ Օննիկ Աւետիսեանին պատրաստել տուաւ կողըք: Ան 1965ին Ահարոնեանի խմբագրութեամբ հրատարակուած Յուշամարեան Մեծ Եղեռնի կոթողական գիրքին կողըքի յուշան-

կարը պատրաստած էր: Գիրքը կը կոէր *The Armenian Genocide եւ Հայոց Ցեղասպանութիւն խորագրերը*:

Գիրքին կողը կը կրէ 1971 թուականը: Այդ թուականին լուսանկարները, վաւերաթուղթերը, քարտէսները են. Էջադրուած էին, սակայն հինգ լեզուներով Ենթագրութիւնները, նախաբանն ու վերջաբանը տակախն պատրաստ չէին: Ահարոնեան միշտ կը յետաձգէր լրացուցիչ աշխատանքը: Այսպէս, գործը դանդաղ ընթացաւ. Երկուրս ալ ծանրաբեռնուած անձեր էինք մեր գործերով: Ահարոնեան պատրասխանատու պարտականութիւններ ուներ իր կուսակցութեան եւ ՀԲԸՇի կրթական յանձնախումբին մէջ եւ Զարթօնք օրաթերթի խմբագրապեսն էր: Տողերս գրողը տնօրէնն էր Հայ Աւետարանական Գոլդին, որ այդ շրջանին 700է աւելի աշակերտ ունէր:

Ահարոնեան, աւելի ուշ - 1973ին - Լիբանանի ներքին կացութեան վատթարացման, թերեւ Լիբանանի պատերազմի (1975-90) սկզբնական շրջանին, պնդումներու վրայ՝ որ սկսուած աշխատանքը ամբողջացնելու ջանք թափենք, օր մը ըսաւ, թէ «ներկայ պայմաններուն բակ կարելի չէ այս ալպոմ-յուշամակեանը հրապարակե»: Սուանց մանրամասնելու հասկցուց թէ Սուրիհյ ճամփով թրքական սպառնալիք եղած էր ոչ միայն իրեն այլ հայութեան: Լիբանանեան ներքին անկայուն քաղաքական պայմաններն ալ թոյլատուչէին նման հրատարակութեան: Պատերազմի սկիզբին, խաղաղ օրերէն մէկուն ալպոմ-յուշամատեանին համար հաւաքուած նկարները տարի եւ իրեն յանձնեցի Թէքէեան Կեդրոնի իր խմբագրատան գրասենեակը: Պնդումիս վրայ վերցուց, իր գրասեղանի կղպուած դարակին մէջ դրաւ: 1981ին իր վաղահաս մահէն ետք, լուսանկարները փոխադրուած էին Թէքէեան Մշակութային Միութեան գրասենեակի պահարանը, ուրկէ եւ անյատացան ցարդ անորոշ ծեւով, լիբանանեան պատերազմի վերջին շրջանին: Ահարոնեանին զաւակը՝ Շահէն փնտուուր կատարեց, սակայն ապարդին:

Քանի մը անհրաժեշտ նշուաներ կ'ուզեմ ընել Յուշամատեան-Ալպոմն լուսանկարներու փնտուուրի սկզբնաւորութեան մասին:

Գործին երը ծեռնարկեցի առաջին հերթին պրպտեցի Ա. Սալմասլեանի Հայկական մակենագիլութիւն գիրքը, տպուած Երեւան, 1969ին: Հռն հանդիպեցայ հետեւեալ 3 սակաւաթի էջերով գիրքերու նշումին.-

Ա) Հայկական Կոմիտէ, Գաղութահայ ալպոմ, տպուած 1917-18ին, Ի Մուսկուա, Պողոսեան տպարանին մէջ:

Բ) Berron (Le P.), *Souvenirs des journées sombres 29 illustartions*, Strasbourg, Action Chretienne en Orient, 1930, 79 p.

Գ) Mayewski (Gen.) *Les Massacres d'Armenie soigneusement transcript de son rapport portant le titre de statistique des provinces de Van et de Bitlis. Fragement photographiques et traduction en francais (S.I.)*, 1916, 96 p.

Առաջին գիրքը իվերջոյ գտնուեցաւ Վիեննայի Միսիթարեան միաբանութեան վանքի մատենադարանին մէջ, հայր Քօսեան, 16 Նոյեմբեր 1970ին բացիկով մը տեղեկացուց թէ ունին զայն, սակայն կարելի չէր մատենադա-

րանէն դուրս հանել: Ուստի Նիւթականը հոգալով նկարահանել տուինք նկարները, որոնք Արեւմտեան Հայաստանի մէջ տեղի ունեցած կոտորածի հետեւանքներուն նկարներն էին: Անոնք, 1970ի ժամանակաշրջանին ընդհանրապէս թիզ տեսնուած լուսանկարներ էին, որոնք աւելի ետք ընդհանրացան:

Երկրորդ եւ երրորդ գիրքերը անգտանելի եղան: Դիմած էինք Վենետիկի եւ Վիեննայի Միսիարեան եւ Փարիզի Նուպարեան մատենադարաններուն, Լիբանանի այլազան մատենադարներուն, բայց հնարաւոր չեղաւ գտնել: 7 Մարտ 2024ին ստուգեցինք, որ Ծիծեռնակաբերդի Հայոց Յեղապանութեան Թանգարան-Ինստիտուտն ալ չունի, սակայն տողերուս գրողին տեղեկացուցին թէ գիրքերը կարելի է գտնել կայքէջի վրայ, քանի թուայնացած են ու նշեցին կայքէջին հասցէները:

ԿԱՐԵՒՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

1969-71 տարիներէն քանի մը տասնամեակ ետք, ժամանակներն ու պայմանները փոխուեցան: Համացանցի ստեղծումն ու անոր տարածումը բոլորովին փոխեցին փնտուտուքի ծեւը, նկարներու եւ վաւերաթուղթերու վերարտադրութինը:

Ներկայ դարուս պայմաններուն մէջ, համացանցով կարելի է հարիւրաւոր սպառած կամ հազորագիտ գիրքեր, լուսանկարներ եւ վաւերաթուղթեր պրատել եւ անոնցմէ քաղել անհրաժեշտը, աղբիւներու ստուգումն ետք:

Մեր ծրագրած Հայոց Յեղապանութեան ալպոմ-յուշամատեանի ծրագրէն ետք, որոշ թիւով նոր հրատարակութիւններ լոյս տեսան որոնք լուսանկարներ կը պարունակէին կամ՝ վաւերաթուղթերու պատճէններ:

Դիչըրտ Քլոյշեան 1980ին հրատարակեց *The Armenian Genocide News Accounts from the American Press, 1915-1922* ծավալուն մամլոյ կտրօններու լուսապատճէններով գիրքը, որ արժանացաւ քանի մը տպագրութիւններու՝ 1981, 1985 եւ 1989: Նմանատիպ այլ գիրքեր եւս լոյս տեսան այլ երկիրներու մամլոյ գրութիւններու լուսապատճէններով:

Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան Պոնի մէջ կեղրոնացած արխիմներուն մէջ յայտնաբերուեցան լուսանկարներ, որոնք Հալէպի եւ Էրզրումի գերման հիպատոսարանները ղրկած են Պերլին¹⁶:

¹⁶ Գերման սպաներու եւ զինուորականներու կողմէ լուսանկարներ եւ ֆիլմեր նկարահանուած են Հայոց Յեղապանութեան ընթացքին: Գերմանացի Վոլֆկանց Կուսար, գերմաններէնով հրատարակեց Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան քաղաքական արխիմի փաստաթուղթեր. գիրքը Երեւանի մէջ 2005ին լոյս տեսաւ հայերէն թարգմանութեամբ՝ *Հայերի Յեղապանութիւնը 1915-1916ին*: Հոն շատ յստակ արտայայտութիւններ կան լուսանկարներու մասին: Հալէպի գերման հիպատոս Ռուսէր, Հալէպէն 27 Յուլիս 1915 թուակիր տեղեկագիր մը կը ղրկէ վարչապետ Պերման Հոլվիկին: Այդ տեղեկագրին մէջ իմիջիալոց գրուած է թէլ Էրմէնի ջարդերուն մասին եւ իոն նշուած «պարոն մայոր Ֆոն Միկուշը լուսանկա-

Թեսա Հոփման եւ Ժիրայր Քոչարեան Հայ Տեղեկագրական կեդրոն մը հիմնեցին Պերլինի մէջ 1985ին, որպէսզի հաստատեն աղքիւրային հաւաստում եւ ճշտումներ նշեն: Լուսանկարներուն լաւագոյն նմուշները վերարտադրուած են 1877էն 1939ի Ալեքսանտրէթի պարպում ժամանակաշրջանէն: 200 լուսանկարներ կը վերաբերին 1895ի, 1909ի եւ 1915ի շարդերուն: Սոյն 200էն միայն 32ը ուղղակի կը վերաբերին 1915ի Ցեղասպանական Եղեռնին եւ լուսանկարուած են Միջազգետքի մէջ¹⁷:

1967-68ին, Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանութեան Յուշահամալիրը հիմնուեցաւ: Հայաստանի վերանկախութենէն ետք, 1995ին յուշահամալիրի տարածքին մէջ հաստատուեցաւ ստորգետնեայ թանգարանը: Բնականօրէն հոն հաւաքուեցան եւ ցուցադրուեցան անհրաժեշտ վաւերաթուղթեր, լուսանկարներ, գիրքեր են.: Հայոց Ցեղասպանութեան Շանգարան-Ինստիտուտի (<ՑՊԹԻ>) նախկին տնօրէն Հայկ Դեմոյեան 2014ին հրատարակեց Հայոց Ցեղասպանութեան լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերում ալպոմ-գիրքը հայերէն եւ անգլերէն, 298 մեծադիր էջերով, մի-ակ հրատարկութիւն մը: 1989ին Սիւզըն Պլէրի կողմէ հրատարկուեցաւ Մեծ Եղեռնի շրջանին խարբերդի մէջ գործող ամերիկեան հիւպատոս Լեզլի Տէյվիսի տեղեկագիրը՝ *The Slaughterhouse Province* խորագրով: Հոն Պլէր կը պատմէ թէ ինչպէս գտած է Տէյվիսի կողմէն կարահանուած լուսանկարները: Գիրքին Վերջաւորութեան տպուած են 11 լուսանկարներ, որոնք առաջին անգամ կը հրապարակուէին:

Իդէպ, նշենք որ Ամերիկայի Քոնկրէտի գրադարանը եւս ունի բազմաթիւ լուսանկարներ եւ այլ նիկթեր՝ Հայոց Ցեղասպանութեան շրջանին որոնք գրադարանին յանձնուած են 1922ին¹⁸:

Դոկտոր Արտեմ Օհանջանեան հրատարակեց աւստրիական փաստաթուղթեր՝ Հայոց Ցեղասպանութեան մասին, նախ գերմաներէն՝ Վիեննայի

րել է այս փաստերը եւ ի վիճակի է ներկայացներ» (Էջ 121): Գերման պաշտօնատար Մրտսման, Կ. Պոլսոյ գերման դեսպանութեան խորհրդական Նոյսաթին Գոնիալէն 16 Օգոստոս 1915ին որկուած տեղեկագրի մը մէջ կը նշէ թէ Ռուտոփ Զապէլը Tagl. Rundschau թերթէն, «Թռողնում է զգասպ ու անկողմնակալ դիվորդի բապարութիւն: Նա շատ նիկթ է հաւաքել, որոնց մէջ կան նաեւ մի շարք լուսանկարներ ու ֆիլմեր» (Էջ 170): Հալէպէն հիւպատոս Ռուսէր իր 3 Յունուար 1916ի տեղեկագրին մէջ գրած է գերմանական դպրոցի տնօրէն Էսուարուն Կրեթիրի տեղեկագիրը եւ 5րդ յաւելուածին մէջ դրած է լուսանկարներ գերմանական դպրոցի մերձակայքը գտնուող ճամբարէն, ուր հայ գաղթականներ կային, «որոնք ահաւոր վիճակի մէջ էին ու մահացողներո շատ» (Էջ 325):

¹⁷ «Նոր հրատարակութիւններ Հայոց Ցեղասպանութեան մասին. սարսափ եւ մեղադրանք յարուցող պատկերներ (Տեսողական վաւերագրութիւն հայերու հալածանքի ու բնաջնջուածի մասին), Թեսա Հոփման եւ Ժիրայր Քոչարեան», թարգմանաբար ամիսովեց տոքք. Ռ. Ճեպէճեան, Ազգային մշակոյթ շարաթաթերթ, 23 Ապրիլ 1994, Էջ 6:

¹⁸ «Դափա Սարգսեանի այցը Ուաշինգտոն», Ազդակ, 18 Օգոստոս 2010, Էջ 6:

մէջ, 1989ին, որուն անզլերէն թարգմանութիւնը հրատարակուեցաւ Երեւանի մէջ, 2004ին՝ 1915 *Irrefutable Evidence, the Austrian Documents of the Armenian Genocide*: Ան յայտնաբերեց աւստրիացի գինուորական Վիքթոր Փիչմանի պատկերահանած լրաննկարները, որ Թուրքիա եղած էր համաշխարհային Ա. պատերազմի տեսողութեան եւ ականատես եղած էրզորումի հայերուն տեղահանութեան: Այդ լրաննկարները Օհանջանեան ՀՅՊԹԻԻՆ նույիրեց¹⁹:

Ֆրանսահայ պատմաբան Արթիլ Պէյէրեան (1925-2005), 1983ին հրատարակեց ֆրանսական արխիվներու մէջ գտնուող փաստաթուղթերը, գիրքին հայերէն հրատարակութիւնը՝ *Մեծ գրեութիւնները, Օսմանեան կայսրութիւնը եւ հայերը ֆրանսական արխիվներուն 1914-1918*, Երեւան լոյս տեսաւ 2005ին:

Ակադեմիկոս Վարդգէս Միքայէլեան 2005ին հրատարակեց ռուսերէն եւ գերմաներէն Կայսերական Գերմանիայի արխիվների վաւերագրերը Հայոց Ցեղասպանութեան մասին 1913-1919 թուականներին գիրքը: Մամովովյայտարարուած էր թէ կը ծրագրուէր նաեւ տեսերիզմ պատրաստել, որ պիտի պարունակէր փաստաթուղթեր, լրաննկարներ եւ շարժանկարային ֆիլմ²⁰:

ԱՄՆի Հայկական Համագումարը (AAA) եւ Հայ Ազգային Հիմնարկը (ANI) եւ ԱՄՆի Ցեղասպանութեան թանգարանը պատրաստեցին գերմանացի եւ աւստրիացի նկարահանողներու նկարած լրաննկարներու թուայնացուած տարբերակները հիմնականորէն Տէր Զօրի, Տիգրանակերտի, Երգնակայի եւ Էրզրումի շրջանին: Հեղինակն էր դոկտ. Ռուբեն Աստալեան²¹:

ԻТЕ ընկերութեան «բազմավէս» սթիւտիօն մամովի հաղորդագրութեամբ մը 2006ին կը նշէր թէ «Հայոց Մեծ Եղեռնի 1915-1923 միվրիմիտիա սկաւառակը ելած է եւ 2005ին արժանացած աշխարհի լաւագոյն մշակութային CD/DVD-ROMի»: Հոն կային վաւերագրեր, համաշխարհային մամովի արծագանգները, հայ եւ օտարազգի ականատեսի վկայութիւններ, ժամանակագրութիւն, 1876էն սկսեալ մինչեւ Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչման գործընթացի սկիզբը: Հոն տրուած են 500 լրաննկարներ, թրքական խոստովանութիւններ եւ ժամանակագրութիւն, մշակութային Եղեռն եւն.:

2024ին լոյս տեսաւ Հայկական Հարցի եւ Հայոց Ցեղասպանութեան արխիվի գեղեկագիր մատեսան. Երուսաղէմի հայոց պալրիադքարան, հյոր. Ա. 2500էջանց գիրքը, աշխատասիրուած Լուսինէ Սահակեանի, Անի Ուկանեանի եւ Անի Սարգսեանի կողմէ: Վաւերաթուղթերու այս հատորը իմի-

¹⁹ «Հայոց Ցեղասպանութեան մասին նոր վկայութիւններ յայտնաբերուած», Նոր օր, 26 Ապրիլ 2008:

²⁰ «Նոր փաստաթուղթեր գերմանական արխիվներից», Երկիր, 4 Մարտ 2005, էջ 11:

²¹ «Ամերիկահայ կազմակերպութիւններ պատրաստած են Ցեղասպանութեան ելեկտրոնային շտեմարաններ», Զարթօնք, 3 Մայիս 2013:

ջիայլոց կը պարունակէ օսմանեան իշխանութիւններու հայերու բնաջնջման հրահանգներու եւ քեմալյականներու հրագործած ոճրագործութիւնները:

2024ին նաեւ լոյս տեսաւ Թեսա Հոֆմանի Քրիստոնեայ բնիկ ժողովուրդներու ցեղասպանութիւնը օսմանեան սովորանութեան մէջ. հայեր, յոյներ, ասորաարամեացիներ/ասորիներ-քաղղէացիներ 3 մասերէ եւ 8 միաւորներէ բաղկացած ուսուցման վաւերագրական հրատարակութիւն մը, որ կը պարունակէ 110 սեւ ու ճերմակ պատկերներ:

Մեր նպատակը այս գրութեամբ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած բազմաթիւ գիրքերու մատենագիտութիւնը տալ չէ, կը բաւականանանք վերեփ նշումներով, որնք յատկապէս առնչութիւն ունին վաւերաթուղթերու եւ լուսանկարներու:

ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒ ՍՏՈՒԳՈՒՄԸ

Լուսանկարներու ստուգումը շատ կարեւոր է: Երբեմն թուրքերու կողմէ սերպերու սպանդէն կամ Լիբանանի 1914-18ի սովամահութեան կամ սովահարներու լուսանկարներ սպրդած են Հայոց Ցեղասպանութեան լուսանկարներու շարքին:

Միև կողմէ, կարգ մը լուսանկարներու մէջ վերապրողներ կամ իրենց հարազատներ, մատնանշած են իրենց կամ իրենց հարազատին լուսանկարը: Որպէս օրինակ կը նշեմ երկու բաւականին ծանօթ եւ յաճախ օգտագործուած լուսանկարներ: Մին 1916ին Սուլթան Հորանի շրջանին մէջ աւանակի մը դիակին շուրջ հաւաքուած կիներու եւ փոքրիկներու լուսանկար մըն է: Լուսանկարին աջ կողմը վտիտ մանուկ մը կայ: Աստիկա Հայկ Կէօրէքճեանն է, որ ինքինք ճանչցած է լուսանկարին մէջ: Լուսանկարը կը գտնուի Ծիծեռնակաբերդի Ցեղասպանութեան թանգարանին մէջ²²: Լուսանկարը նկարահանողն է - ըստ այլ վկայութեան մը - Հասան Ամճան, որ Ճեմալ փաշայի կողմէ նշանակուած էր հայ բռնագարդեալներու տեսուչ՝ ըստ հայթայշուած տեղեկութեան: Յետազային ան լուսանկարը յանձնած է Նեմրութ Մուսթաֆա փաշայի գլխաւորած արտակարգ գինուորական դատարանին²³:

Երկրորդ լուսանկարը գերման կարմիր խաչին մէջ գործող Արմին Վեկնէրի կողմէ պատկերահանուած է: Հոն, կեղրոնը քալող կնոջ մասին անձամբ լսած եմ վկայութիւնը վեր. Յովիաննէս Գարճեանի գաւկին՝ Տաթեին, թէ այդ կինը իր մօրենական մեծմայր՝ տիկ. Զարուիի Վարդանեանն է:

²² «Վաւերագրական. Եղեռնի ճամփաներուն վրայ առնուած լուսանկարի մը պատմութիւնը», թրգմ. Յ.Թ., Զարթօնք, 28 Յունուար, 1983:

²³ «'Հայ գաղթական կանայք աւանակի դիակին շուրջ', լուսանկարի պատմութիւն», Ազդակ, 3 Ապրիլ 2015:



1916ին Սուրբի Հորանի շրջանին մէջ աւանակի մը դիակին շուրջ հաւաքուած հայ կիներու եւ փոքրիկներու լուսանկարը



Կերպոնը քալող կինը վեր Յովհաննէս Գարճեանի զակին՝ Տաթեին, մօրենական մեծմայր՝ Զարուիի Վարդանեանն է

ՀՅՊԹԻՆ առայդ շատ զգուշ է եւ ամէն ջանք կը թափէ ստուգումերու համար: Օրինակ, ՀՅՊԹԻՆ այս գրութեան մէջ նշուած Գաղթականաց Ալպոմի լուսանկարներէն մէկուն բնական նկարը յայտնաբերած էր 2008ին: Նկարին ետևու, թերեւս լուսանկարողին կողմէ ոռուերէն գրուած էր «Հայեր ողջ ողջ այրուած Շէխալանի մէջ, թուրք զինուորներու կողմէ»: Նկարը թիւ 74 թիւը կը կրէր, որ ցուցանիշ մըն է, որ շատ աւելի լուսանկարներ կային ուստ զինուորներու կողմէ նկարահանուած, որոնցմէ ոմանք տպուած են վերոյիշեալ ալպոմին մէջ եւ վաւերական նկարներ են²⁴:

²⁴ “Newly Revealed Original Photo of Armenian Genocide”, Նոր սերունդի ձայն, Հնոստոն, Մեպտեմբեր-Դեկտեմբեր 2008, թիւ 117-20, էջ 48:

Լու Անճելըս հրատարակուող Նոր կեանք շաբաթաթերթի 29 Յուլիս 2010ի թիվին մէջ (էջ 15) տեղեկութիւն մը կար թէ յայտնաբերուած էին Հայոց Ցեղասպանութեան լուսանկարներ, որոնք կ'արտացոլացնէին Վանի, Երգնակայի եւ Խնուսի մէջ կատարուած ջարդերն ու անոնց հետեւանքները եւ կը հրապարակէր ցարդ նախապէս չտեսնուած վեց լուսանկարներ, որոնք զետեղուած էին Ցեղասպանութենէն վերապրոյի մը ձեռագիր յուշագրութեան մէջ: Նկարները պատկերահանուած էին 1915-16ին ոռուական գործերու յառաջխաղացքին ընթացքին ոռու գինուորականներու կամ հայերու կողմէ:

Անուանի լրագրող Ռոպըրթ Ֆիսք անոնցմէ մին հրատարակելով *The Independent* թերթի 21 Հոկտեմբեր 2012ի թիւով, կը գրէր “photograph links Germany to 1915 Armenian Genocide” յօդուածը:

ԱՆՀՐԱԺԵԾ ՏՈՒԵԱԼՆԵՐՈՒ ՆՇՈՒՄ

Վերի իրողութիւնները նշելէ ետք կ'անցնինք թումին մեր ունեցած տուեալներուն:

Ա) Թուրքիոյ դաշնակից Գերմանիոյ եւ Աւտրօ-Հունգարիոյ գինուորականներու կողմէ լուսանկարուած պատկերներէն զատ համաշխարհային Ա. պատերազմին չէզոք երկիրներու (Զուիցերիա, Դանիա, Շուէտ, ԱՄՆ մինչեւ 1917 եւն.) քաղաքացիներ Հայոց Ցեղասպանութեան ընթացքին լուսանկարներ պատկերահանած են²⁵: Որպէս օրինակ նշենք Եաքոպսոնը, ամերիկացի Տէյվիսը, Սթենլի Քըրը, Քեթլին Քուլքը եւ ուրիշներ: Վաւերագրական լուսանկարներ ունեցող ընկերութիւններ, ինչպէս Broom Bros, Wide World Photos, Radio Times, Hulton, Picture Alliance եւն. Նկարներու վաւերականութիւնը հաստատելով անոնց տակ նշած են իրենց ընկերութիւններու անունները:

Վերեւ նշուած, 1914-18ին չէզոք պետութեանց արխիւնները եթէ ցարդ չեն պրպուուած լրիւ, այդ կատարուելու է: Օրինակ՝ Ահարոննեանէն լսած եմ որ Շուէտի Ուփսալա քաղաքի համալսարանի նկուղներուն մէջ կային Հայոց Ցեղասպանութեան յատուկ արխիւններ (Վաւերագրութեր, լուսանկարներ եւն.):

Բ) Հայաստանի Հանրապետութեան ֆիլմադարանի երթեմնի փոխտնօրն Գարեգին (Գարիկ) Զագոյեան տողերս գրողին յայտնած էր թէ 1915-16ին երբ ոռուական բանակը մտած է Օսմաննեան Թուրքիոյ կողմէ բռնագրաւուած Արեւմտեան Հայաստան, իոն գինուորականներ լուսանկարած,

²⁵ Գերմաններու կողմէ վերահսկուած Պերլին-Պաղտատ երկաթուղագիծի պաշտօնեայ Կարապետ Ապաճեանէն (1889-1970), որ յստակ վեսիքա (արտօնագիր) ունէր ազատօրէն շրջելու 1914-18ին Օսմաննեան կայսրութեան մէջ, լսած եմ թէ զուիցերիացի գործակից մը Պոնտի մականունով Հայոց Ցեղասպանութեան նկարներ լուսանկարած է: Սոյն վեսիքան Ցեղասպանութեան թանգարանին յանձնած եմ:

նաեւ ժապաւէնի առած են Մեծ Եղեռնի հետքերը: Ան պնդեց թէ ատոնք կը գտնուէին Քրասնակորսք քաղաքի ոռուական կինօ-արիսի: Սակայն իր տրամարութեան տակ պիտճէ չկար որ կրկնօրինակներ պատրաստէր: Այդ հարցին մասին արտայայտուեցայ Յեղասպանութեան թանգարանի ատենի տնօրէն Հարեւնուի Բարսեղեանին, որ հերքեց այդ: Ապա տեղեկացայ որ անձնական հարցերով Զագոյեան եւ Բարսեղեան իրարու հակադրուած եւ գժոտուած էին:

Գաղթականաց պայումի լուսանկարներէն անկախ, ոռու զինուորականներու կողմէ նկարահանումներ ըլլալու վկայութիւններ կան: Նշենք անոնց-մէ մէկը: *Քայքազսրոյէ Սլովո* ամսագրի 22 Յունուար 1917ի թիվն մէջ տպուած են կովկասեան սակրատոր գումարտակի հրամանատարներէն գնդապետ Զ.ի վկայութիւնները Մուշ քաղաքի շրջանի գիղերէն մէկուն մէջ եղած սպանդի մասին: Անոնք սարսափելի բեկորներ կը գտնեն՝ կանանց եւ երեխաններու գանկեր եւ կմախքներ, եւ հոն նշուած է թէ սպան լուսանկարած է այդ ահաւոր տեսարանը²⁶:

Ուսական մամուլի 1915-16ի հրատարկութեանց մէջ պէտք է ըլլան ջարդի հետեւանքներու լուսանկարներ: Պէտք է պրատել՝ եթէ արդէն իսկ կատարուած չէ:

Գ) Զմմառի հայ կաթողիկէ վանքի արխիատունը ունի Հայոց Յեղասպանութեան անտիպ նկարներ: Այս իրողութեան տեղեակ էինք 1969ին: 2016ին Զմմառեան միաբանութեան ատենի մեծաւոր Միքայէլ Թ.Վ. Մուրատեան թելէ լիմիէր պատկերասփիտի կայանէն ունեցած իր հարցազրոյցին մէջ կը նշէր. «ունինք Հայոց Յեղասպանութեան անտիպ լուսանկարներ»²⁷:

Դ) Հայ մարզիկ մը՝ Վահրամ Ս. Փափազեան²⁸ իր *Աէր, սէր, սէր ինքնակնսագրական գիրքին մէջ*, լոյս տեսած 1962ին, Պէյրութ, գրած է թէ «ինչ-պէս ծեռք անցուցինք 1915ի հայկական ջարդերու ժապաւէնները»: Ան կը

²⁶ Սուրէն Մանուկեան, «Հայոց Յեղասպանութիւնը ոռու զինուորի աչքերով», *Ազդակ, Հայկական Յեղասպանութեան 97ամեակի բացառիկ*, 24 Ապրիլ 2012, էջ 170-71:

²⁷ Սոսէ Փիլամեան, «Զմմառեան միաբանութեան մեծաւոր Միքայէլ Թ.Ծ. Վլր. Մուրատեանի հարցազրոյցը թելէ լիմիէր պատկերասփիտի կայանէն», *Ազդակ*, 5 Փետրորար 2010, էջ 6:

²⁸ Վահրամ Ս. Փափազեան.- պոլսահայ մարզիկ, հրապարակագիր, գիրքի հեղինակ: Անդամ պոլսահայ Արտաւազդ ակումբին: Մասնակցած է Պոլսոյ հայկական ողիմափիական խաղերուն 1911-14 եւ 1912ի Սլովքիոլմի ողիմափիականին, ուրիշ հայու մը հետ, ներկայացնելով Օսմանեան կայսրութիւնը: Ապրած է Յունաստան, Լիբանան, Սուրիա եւ ԱՄՆ: Գրած է Պոլսոյ Ազարամարդ եւ Ճակարամարդ, ապա՝ Արէնքի Նոր օր, Լիբանանի Ազդակ, (1934-37), Գահիրէի Յուսաբեր, Լիբանանի Առաւուր (1938-40) թերթերուն մէջ: 1946ին եղած է Արարագի խմբագիր, 20 օր, ԱՄՆ մէջ աշխատակցած է Պայքարին (1952-58):

նշէ թէ Կ. Պոլիս ապրող ամերիկացի լրագրող Հերթիէն պատահմամբ լսած է թէ գերմանացիները հայկական կուտորածներու, այսինքն ցեղասպանութեան, բազմաթիւ տեսարաններ նկարահանած են, որոնց ժապավէնները կը գտնուէին Պայազէտի ռազմական մթերանոցին մէջ: Գերմանացիք զանոնք հոն լրած էին համաշխարհային Ա. պատերազմէն եւոք: Հերթի ռազմական մթերանոցի թուրք սպային մօտեցած եւ ըսած էր, թէ կ'ուզէր թուրքերու օգտակար ըլլալ «անոնցմէ սպանալով փասփառուղթեր հայերու կողմէ թուրքերու դէմ կափարուած հալածանքներուն եւ ջարդերուն շուրջ»: Ասոր վրայ, «թուրք սպան խոսփացած էր տալ կարգ մը ժապավէններ»: Թուրք սպան արտօնագիր մը կու տար 24 ժամուան համար եւ նշուած օրը Հերթի երկու ընկերակիցներով (որոնցմէ մին՝ Փափազեանը), Պայազէտի մթերանոցը երթալով ծեռք ծգած էր ֆիլմերը: Բերայի հայ ծանօթ լուսանկարիչ մը 2000 մեթրէ աւելի եղող շարժապատկերին մէկ օրինակը յաջորդ օր կը յանձնէր Հերթիի, որ յունական փոքր նատով մը կը հեռանար:

Ինչի մասին էր ֆիլմը: Փափազեան կը պարզէ: «Տեսարանը հազիւ երկու դարու մօրը ծեռքէն խլուած 2 դարեկան աղջիկ երեխայի մը բռնաբարումը կը ներկայացնէր, միաժամանակ երկու ոճրագործ թուրքերու կողմէ, հրացանը ուսերնին կախուած պափառուղուն ցնցուիցներով»:

Հերթի Աթէնքի վրայով Լոնտոն կ'երթայ եւ ժապավէնը կը յանձնէ ճէյմս Պրայսին: Յետոյ Ամերիկա երթալով այդ մասին կը գրէ ամերիկեան թերթերու մէջ 1919-20ին: Իր գրածները Փափազեան թարգմանաբար կը հրատարակէ Պոլսոյ Ճակապամարդին մէջ: Լոնտոնի Շայմզ եւ Տէյլի Թելեկրաֆ թերթերը մէկէ աւելի յօդուածներ կը գրեն: Ֆիլմը կը ցուցադրուի շարժանկարի ցուցարահներու մէջ, բայց տեղի կու տայ հանրային դժգոհութեան թէ նախազգուշացում չէ եղած ազդարաթելու որ «զանոնք դիվելը արգիլուած է հիւանդներու, դիրազգածներու եւ երիկասարդ դարրին»: Ֆիլմը ցոյց տրուած է արբայական պալատին, Համայնքներու եւ Լորտերու տան մէջ, 1927ին ցուցադրուած է հանրութեան՝ Պրիմսէլի մէջ: Թուրքերը բողոքած են որ «շինծու» էին ատոնը: Ֆիլմը ապա անյայտացած է: Փափազեան 1962ին կը խորհէր թէ ֆիլմը «դականին կը գրնուի Հոլիվուդի դարակներուն մէջ»²⁹: Ցարդ այդ ժապավէնը չէ գտնուած եւ որբան գիտենք՝ հետապնդող չկայ: Անհրաժեշտ է յամաօրէն հետապնդել:

Առաջին համաշխարհային պատերազմի շրջանին վաւերագրական կարճամեթրած ժապավէններ նկարահանուած են Եւրոպական լրագրական գործակալութիւններու կողմէ: Պէտք է լրջօրէն պրատել եթէ անոնց մէջ կան Հայոց Յեղասպանութեան առնչուած ժապավէններ, յայտնապէս Մուսա Տաղէն փրկուածներու փոխադրութեան, տեղատրումին եւ վրանաքաղա-

²⁹ Ասհրամ Ս. Փափազեան, «Ի՞նչպէս ծեռք անցուցինք 1915ի հայկական ջարդերու ժապավէնները», Ազդակ, 13 Մայիս 2015:

քին մասին, կամ՝ բերանացի վկայութիւններ՝ փախստականներէ եւ վերապրողներէ³⁰:

Հոլիվուտեան արտադրութիւն Օրորա Մարտիկանեանի *Ravished Armenia* ժապաւենէն փրկուած 19 վայրկեաննոց ֆիլմը մեծ ազդեցութիւն կը գործէ այսօր ժապաւենով պարզելու կատարուած եղեռնին ահատրութիւնը: Որքան աւելի պիտի ըլլայ ազդեցութիւնը իսկական վաւերագրական - հոգչէ թէ կարճամեթրաժ - ժապաւեններու, եթէ անոնք կան, տակալին փնտողին ու գտնուին: Աստենին շարժանկարի սրահներու մէջ, կը ցուցադրուին քաղաքական, ընկերային եւն. անցնող շաբաթի կարճամեթրաժ ֆիլմերը. *Actualité Francaises*, *Pathé*, ամերիկեան եւ բրիտանական նման ֆիլմեր: Դէտք է անոնց արխիմները պրատել:

Ե) Միսար Քելէշեան (ԱՄՇ), որուն ես ալ օժանդակած եմ իր չունեցած լուսանկարներէն իրեն տալով, մեծ հաւաքածոյ մը ունի: Քելէշեանի հաւաքածոյէն լուսանկար մը կու տամ այս գրութեանս հետ: Լուսանկարը շատ յստակ չէ, բայց ցոյց կու տայ ոճրագործները եւ գոհերը:



ՀՅՊԹԻ վերջին տարիներու, (2018ին օրս) հրատարակութիւնները տեսած չեմ եւ նաեւ տեղեկութիւններ չունիմ իրենց ծրագրերուն առնչութեամբ:

³⁰ 24 Ապրիլ 2015ին, You tubeի վրայ արաբերէնով կարճամեթրաժ ֆիլմ մը տեսայ՝ Ռանսա Սայամ Նահմի կողմէ պատրաստուած, ընկերակցութեամբ Ռոժէ Պաարինիի եւ մոնթաժիսկ Մարիա Հուսարիի: Հոյն անդրադարձ կար հտաիլոյ Պողոնիա քաղաքի 2023ի ֆիլմի փառատօնին: Ժապաւենին մէջ կ'ըսուէր թէ Միրիամ Լաւինսրի Ամերիկայի Քոնկրէտի գրադարանէն գտած էր Հայոց Ֆեղասպանութեան ժամանակաշրջանին վերաբերող 5 վայրկեաննոց ժապաւեն մը՝ «Armenia the Cradle of Humanity Under the Shadow of Mount Ararat» խորագրեալ, առաւելաբար տեղահանուածներ ցոյց տուող, նաեւ՝ ֆրանսական բանակին կողմէ Եգիպտոսի մէջ հայ տեղահանուածներու (շատ հաւանաբար ճեպէլմուսացիներու) մասին 5 վայրկեան տետող ժապաւենի մը, ուր նոյնպէս անդրադարձ կար 4 վայրկեան տետող Armenia ֆիլմէն հատուածի մը:

Արդ, եթէ Հայոց Ցեղասպանութեան 1894-1923 ժամանակաշրջանը ընդգրկող ալպոմ-յուշամատեան մը լրս չէ ընծայուած կամ ծրագիրի ընթացքին մէջ չէ, շատ անհրաժեշտ կը գտնեմ նման գործի մը հրատարակութիւնը: Իմ տրամադրութեան տակ գտնուող նիւթեր (լուսանկար, վաւերաթուութ, օսար եւ հայ մամուլ են.) աելի քան 15 քիլո կշռող նուիրած եմ այս կեղրոնին եւ տակաւին ունիմ տրամադրելիք նիւթեր:

THE UNREALIZED PLAN OF A MEMORIAL ALBUM DEDICATED TO
THE ARMENIAN GENOCIDE AND
THE CASE OF DOCUMENTARY FILMS AND PICTURES OF THE GENOCIDE
(SUMMARY)

ZAVEN MESSERLIAN

The author of the article reveals that the editor-in-chief of *Zartok* daily of Beirut, Kersam Aharonian (1916-1991) proposed to him in 1969 to co-author a memorial album dedicated to the Armenian Genocide. The author wrote 60 letters and received 40, and collected pictures from published magazines, books, photographs taken by Armin Wegner and others. Aharonian secretly got pictures from Soviet Armenia. All in all, 297 pictures were collected. The layout and cover of the proposed album were ready in 1971. But the final work was not accomplished, not for lack of funds, but due to the unstable political situation in Lebanon in May 1973 and, later on, the Civil War. The author of the article provides the plan of the memorial album and other relevant information.

The author then writes about the authenticity of the pictures from the time of the Genocide and mentions that German and Russian forces in Turkey took pictures of and filmed the massacres and the consequences of the massacres and that these were found in the German archives as well as Russian publications of the period. He then relates how the Armenian athlete Vahram S. Papazian, along with American journalist Herty, secured German documentary films of the Genocide, which were shown to the public in the UK and Belgium.

